

Մ Տ
Բ Ա
Ճ Ս



Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

Բ Ա Ն Ա Լ Ի Բ Բ Ն Ա Կ Ա Ն Գ Ի Տ Ե Լ Ե Ա Յ

Յ Օ Ղ.

(Նորայարուրին, Տես էջ 273.)

Ինչէ՞ն է որ հովը արեւելեան եղած ատենը քիչ ցօղ կիջնէ, իսկ արեւմտեան եղած ատենը շատ.

— Վասն զի արեւելեան հովերը ցամաքէն կփչեն, եւ չոր կլինին. իսկ արեւմտեան հովերը Ատլանտեան ովկիանոսին վրայէն կանցնին, ուստի խոնաւութեամբ ու գոլորշեօք կըլցունին:

Գիշերային ցօղը ինչո՞ւ համար վնաս կընէ առողջութեան.

— Վասն զի մեծաւորաբն ջրային գոլորշեացը մէջ այնպիսի նիւթեր կգտնուին որ առողջութեան վնասակար են. այն նիւթերուն մէկ մասը ցօղին հետ մէկտեղ կիջնէ մանաւանդ թաց տեղուանք ու լճերու եւ ձափիճներուն քով:

15 ՀՈՍՏԵՄԲԵՐԻ 1863.

Այն թանձր ու անուշ կամիլներն որ ծառոց տերեւներուն վրայ կիջնէ՝ ցօղ են թէ ոչ.

— Անոնք ցօղ չեն, այլ տեսակ մը ամենամօտր ճճիներուն ձգած մեղրի նման հիւթն է, որ գարնան ու աշնան աւելի առատ կլինի, մանաւանդ տերեւներու վրայ, եւ մանանայ կամ գազպէ կըսուի:

Գազպէն տերեւներուն օգտակար է թէ վնասակար.

— Վնասակար է, վասն զի անոնց ծակտիքներուն մէջ կմանէ ու չթողուր որ պէտք եղած կազերը ծծեն ու սնունդ աւնան, անոր համար ալ է որ կղեղնին ու կսեւնան:

Յօղին կամիլները ինչո՞ւ համար կաղամբի ու

խաշխաշի նման բուսոց տերեւներուն վրայ կը գլորին՝ առանց զանոնք թրջելու .

— Վասն զի անոնց վրայ մոմի նման ամենաբարակ փոշի մը կայ, այն փոշին չթողուր որ ցողը զանոնք թրջէ . ինչպէս որ անձրեւի կաթինն ալ երբեմն գետնի փոշւոյն վրայ կգլորի :

Ինչէ՞ն է որ անձրեւին կաթիլէն փոշին չթրջի .

— Վասն զի ջուրը փոշւոյն հետ ամենեւին ձրգողութիւն չունի, ուստի հետը չխառնուիր :

Մուրը ջրին մէջ տրորէ . ոչ մուրը կթրջի, եւ ոչ ջուրը կսեւնայ :

Ինչէ՞ն է որ կարասները, բադերը, սագերը, եւ ուրիշ շատ թռչուններ կրնան ջրին մէջ թափխուիլ առանց թրջուելու .

— Վասն զի անոնց փետուրները այնպիսի իւղային հիւթով մը ծածկուած են որ ջրին հետ ձգողութիւն չունի :

Ինչէ՞ն է որ երբեմն ապակիները գոլորշիքով կծածկուին .

— Վասն զի դրսի օդոյն տաքութիւնը կպակսի արեւուն մոնեւէն ետեւ, ու ապակին կպահեցնէ : Երբոր տան մէջի տաք օդը այն ապակիներուն կդպչի, անոր գոլորշին պաղէն կխտանայ եւ կաթիլ կաթիլ վար կվազէ :

Ինակուած տան մը մէջի ջրային գոլորշիներն ուսկի՞ց կձեւանան .

— Նախ, նոյն իսկ սենեկին օդոյն մէջ միշտ գոլորշիկ կայ .

Երկրորդ, բնակչաց շունչն ու անզգալի արտաշնչութիւնը, երբեմն ալ տաք կերակրոց գոլորշիները տան մէջ կլեցուին :

Մարդուս մարմնոյն անզգալի ու աներեւոյթ արտաշնչութիւնն ունենալը ի՞նչ կերպով կրնայ իմացուիլ .

— Թեւդ բաց ու ապակիէ մաքուր խողովակի մը մէջ խոթէ . Թեւիդ արտաշնչութիւնը խողովակին ներսի երեսներուն վրայ կխտանայ ու թանձր ցոլ մը կպատէ :

Ի՞նչ է պատճառն որ ձմեռ ատեն սենեկին պատուհաններուն վրայ երբեմն ծառի ձիւղերու եւ տերեւներու ձեւով սառոյց կկապէ .

— Անոր պատճառը մեր շունչն ու անզգալի արտաշնչութիւնն է որ պաղ ապակիներուն վրայ կսառին . եւ որովհետեւ այն ջրային գոլորշիները անհաւասար կերպով կնստին ապակիներուն վրայ, անով է որ երբեմն շատ գեղեցիկ ձեւեր կունենան :

Ինչէ՞ն է որ տան մը ապակիները աւելի պաղ են քան թէ պատերը .

— Վասն զի արեւուն մոնեւէն ետեւ ապակիները աւելի շուտով դուրս կուտան իրենց ջերմութիւնը :

Ինչէ՞ն է որ ձմեռ ատեն եթէ պաղ ջրով լեցուն ապակի կամ շիշ մը տաք սենեկի մէջ բերես, վրան ցօղի պէս գոլորշիք կնստի .

— Վասն զի տան մէջի ջրային գոլորշիները պաղ ապակիին վրայ զարնելով կխտանան ու ցօղի պէս կերեւնան :

Ինչո՞ւ համար պաղ գաւաթն որ տաք ձեռքով բռնես՝ երեսը կմթննայ .

— Վասն զի տաք ձեռքիս անզգալի արտաշնչութիւնը ապակւոյն պաղ երեսին վրայ կխտանայ ու բարակ շիշով կծածկէ ապակին . ինչպէս որ կլինի նաեւ շունչ տալով վրան :

Ինչէ՞ն է որ տան պատերը շատ անգամ աշնան ատեն կթրջուին՝ երբոր ցուրտ օդէն ետեւ տաք օդ մը կլինի .

— Վասն զի թանձր պատերուն տաքութեան աստիճանը, մթնոլորտին տաքութեանը պէս շուտ մը չկրնար փոխուիլ : Որովհետեւ պատերը օդոյն փոխուելէն ետքն ալ պաղ կմնան, օդոյն մէջ եղած ջրային գոլորշիները անոնց դպչելով շուտ մը կխտանան :

Հաստատուն շէնքի մը պատերը ինչո՞ւ համար աւելի կթրջին քան թէ թեթեւ շինուածքներունը :

— Վասն զի անոր պատերը աւելի հաստ են . եւ թէ որ ցուրտը կամ սառոյցը անոնց աղիւսներուն մէջ թափանցեր է, շատ ատեն պէտք է որ տաքնան . ուստի օդոյն խոնաւութիւնները հարկաւ անոնց վրայ կնստին :

Սանդխոց յենարանները կամ փայտէ վանտակները ինչո՞ւ համար կթրջին՝ սառոյցներուն հալելու ատենը .

— Վասն զի սովորաբար կարծր ու ողորկ փայտէ շինուած լինելով՝ թեթեւ ու ծակոտկէն փայտերուն պէս շուտ մը չեն տաքնար ու պաղիր. ուստի տաք օդը պաղ յենարանին դպչելուն պէս՝ կխտանայ եւ խոնաւ գոլորշիներուն մէկ մասը վրայ կձգէ:

Ինչէ՞ն է որ շունչներնիս աւելի աչքի կերելի ձմեռը քան թէ ամառը.

— Վասն զի ձմեռուան ցրտութենէն շունչներնիս կխտանայ ու կերելնայ աչքի. ինչպէս որ եւ ապեալ ջրոյն շոգին ալ կաթսայէն ելած ատենը երբոր տան մէջ տարածուի՝ աչքի կերելի:

Մ է Գ.

Մէզն ի՞նչ է.

— Մէզը որ թանձր եղած ատենը մառախուղ ալ կըսուի, գոլորշիներէ ձեւացած ամպ մըն է որ երկրիս վրայ կիջնէ:

Մէզը ի՞նչ պարագաներու մէջ կձեւանայ՝ ջրի կամ ցամաքի վրայ.

— Խոնաւ ու տաք օդը ջրերուն երեսէն վեր բարձրանալով՝ պաղ օդոյն հետ կխառնուի ու կխտանայ, եւ կլինի մէգ: Ցամաքին վրայ ալ ան ատեն մէգ կպատէ՝ երբոր գետինը օդէն աւելի պաղ է. վասն զի այնպիսի պարագայի մէջ՝ սառով լեցուն ամանին երեւոյթը կպատահի:

Մառախուղին պատճառը ի՞նչ է, եւ ինչո՞ւ համար օդին աւրուելուն նշան է.

— Պատճառը թանձր ամպերն են որ քանի կերթան կշատնան ու ետքը անձրեւ կբերեն:

Մէզը որ ձերմակ լինի՝ ինչո՞ւ համար աղէկ օդի նշան է.

— Մէզը այն ատեն ձերմակ կլինի՝ երբոր ամենեւին ամպ չկայ որ զինքը մեղսընէ. ուստի օդին աւրուելուն ալ վախ չմնար:

Ինչո՞ւ համար մէզը ցօղ կդառնայ.

— Վասն զի մէզը չթողուր որ գետինը ջերմութիւն ձառագայթէ. գետնին երեսն ալ տաք մնալով, մէզը չկրնար խտանալ ու ցօղ դառնալ:

Ինչէ՞ն է որ սովորաբար արեւը ելնելէն ետեւ մէզը կփարատի.

— Վասն զի օդը աւելի կտաքնայ, եւ մէզը այն տաքութեամբ շոգի կդառնայ կցնդի:

Ո՞ր տեղուանք աւելի ստեպ կպատահի մէզը.

— Ծովու եւ ձափիձներու մօտ տեղեր. վասն զի անոնց օդը միշտ խոնաւութեամբ լեցուն է, ու արեւուն մանելէն ետքը պաղածին պէս այն խոնաւութեան մէկ մասը կխտանայ ու մէգ կլինի:

Օդը խոնաւ կամ միգապատ եղած ատեն ծառերն ինչո՞ւ համար հեռու կերելնան.

— Վասն զի մէզը այլ եւ այլ իրաց վրայէն ցոլացած լոյսը կպակսեցընէ, որով անոնք ալ դժուարաւ կտեսնուին ու հեռու կերելնան:

Մշուէլ ատեն արեւը ինչո՞ւ կարմիր կերելնայ.

— Վասն զի արեւուն կարմիր ձառագայթներն ուրիշ գոյներէն աւելի զօրաւոր լինելով՝ կրնան թանձր մառախուղին մէջ ալ թափանցել. իսկ կապոյտ ու դեղին ձառագայթները մառախուղին մէջ կընկղմին:

Թէ որ ցրտէն մէգ կլինի, ինչո՞ւ համար պարզ ու սառոյց եղած առաւօտները մէգ չիջնար.

— Վասն զի նախ, սառուցի ատեն օդոյն մէջ քիչ խոնաւութիւն կլինի.

երկրորդ, թէ որ այնպիսի ժամանակ օդը ինչ եւ իցէ գոլորշիք ալ ձգէ, գետնին պաղ երեսէն այն գոլորշին շուտ մը կսառի ու եղեման կդառնայ:

Ինչէ՞ն է որ աշնան ատեն աւելի շատ մէգ կլինի քան թէ գարնան.

— Վասն զի նախ, գարնան օդը ընդհանրապէս աւելի չոր լինելով՝ քիչ խոնաւութիւն կունենայ:

երկրորդ, գարնան ատեն հողը այնչափ տաքցած չլինիր արեւէն. ուստի գետնին երեսէն վեր ելած ջրային գոլորշիները օդոյն մէջէն անցնելու ատենին չեն խտանար:

Ինչէ՞ն է որ բաժը լեռներուն վրայ քիչ անգամ մէգ կպատէ, իսկ ձորերուն մէջ շատ անգամ.

— Վասն զի լեռներուն օդը շատ չոր է, եւ երբոր անոնց քովերը ամպեր կան՝ թէպէտ եւ օդը բաւական խոնաւութիւն կծծէ, բայց այնչափ ալ տաք կլինի որ չկրնար մէգ կապել: Իսկ ձորերուն օդը սովորաբար խոնաւ է. ու քիչ մը պաղելուն պէս՝ կխտանայ ու մէգ կդառնայ: